

ԳՆԱՀԱՏԵՐԸ

Դնահատեր՝ մանաւանդ գաղափարական, հոգեկան եւ մտաւոր արժէքները, գիտական է փնտուել, ճանչնալ եւ սիրել, բարին, ճշմարիտը եւ գեղեցիկը. զանազանել է յաւիտենականը ժամանակաւորէն, տեւականը վաղանցութէն...։ Քանի՞ հազութիւս յատկութիւն նոյն իսկ ընթերեալ անձնաւորութիւններու մօտ Աստուածային չնո՞րդ, որ իր Ակն ունի իրեն միտք զիտակիտ ու ման մագնիս սլաքին։

Եւ Հոգելոյս Խորզոմ Սրբազն այդ հազուազիւս զնահատողներէն էր. զնահատելը իր մէջ յատկութիւն մըն էր քան կառողութիւն, վասն զի իր մտատիպարին՝ Դուրեան Սրբազնին նմանելու իր անհուն ծգումը՝ իր մէջ բնութիւն եղած էր և իր մէջ բացած՝ իր ցեղի բնութեան ամենէն բարացուցական յատկութիւնը. առանցքը՝ պատմութեան մէջ Արեւելքի եւ Արեւութեամբ միշեւ կատարած այնքան կենսական մեր գերին — վազել լոյսին։

Գաղափարական արժէքներու իր այս կանուխ զինակցութիւն ու ձգումը իր մէջ եղած է համոզում և ապա կենաք. և կարծես մը կամքէ աւելի ներքին բնական մղումով մը հոգեկանական եղած է. և միթէ կրօնական ասպարէզի իր այս ընդգրկութիւնը մեծագոյն զրաւականը չէ՞ իհաւականը կարենալ զնահատելու իր ներքին ինքնեկ միտումին. վասն զի Սրբազնը խասուածքով և նկարազիրով և մտածումով Հայց. Եկեղեցւոյ — որով և հայ ժողովուրդին — հարազատ ծնունդն եղող մեր հայրապետներու լուսաւոր շարանին կը պատկանէր. և անոնց պէս ինք ալ ուսումի և կիրութեան, արուեստի և մշակոյթի զնահատողներէն ու քաջալերողներէն մէկը եղաւ ամբողջ իր կեանքի ընթացքին՝ խորապէս զիտական պատճառաւոր շարանին կը պատկանէր. Այս իսկ պատճառաւու, ուր որ պատօնավարեց ամենէն աւելի դպրոցով խանդավառուեցաւ. Իր իրաւասութեան սահմաներուն մէջ հոգանաւորած է կրթական ամէն շարժում, և մշակոյթի ամէն ձեռնարկ է իր իսկ ներկայութեամբ քաջալերած զանոնք. ամավերջի զպրոցական ոչ

մէկ հանդէս իր ուշադրութենէն վրիպած է. միշտ հոն է ան հայրապետական իր վեհափառ շուրջով. կը խօսի, քաջալերանք և մրցանակ կը բաշխէ, կը խանդավառէ. Վըրական երեկոյիթ. ինք կը սարքէ ճաշակեւ լու և ճաշակեւ տալու մշակոյթի այդ գերազանց համոզքը, և ըմբռնել տալու անոր անփիտարինելի արժէքը. դնահատանքի և ջրգեղանքի խօսքը իր ըրթունքին սիրոյ համբոյրով կ'ամբապնդէ գափիի ատակ ճակաները. Կ'ապրի այնքան կենսական այդ պակը ու կ'ապրինց զայն ներկաներուն մէջ. Կարծես ալ իր ինքնութեան, իր ըընառութ տարրին մէջն է. ամէն անգամ որ պատեհութիւնը ներկայանայ — և յանախ ինք կը ստիղծէ — այդ կարգի հանդէսներու մէջ մեր անցեալէն վերբերելիք փառքերով կը խանդավառուի: Եւ ասիկա, ամենէն աւելի խօսքի և զրէմ մարդ ըլլալը, իրապէս զնահատող մը ըլլալուն անուրանալի հաւասարիքը չէ: Ասիկա՝ վասն զի կրցաւ խորապէս զնահատել ուսումին խոկական արժէքը ու կարեռութիւնը, կըսել՝ մասնաւորաբար մեր պատմութեան մէջ անոր կատարած փրկարար գերբը: Ասիկա՝ վասն զի իր Շնորհալի վարդապետին պէս մեր Մաքի Լուսաւորութեան տիտանով առինքնուեցաւ որքան մեր հոգիի և սրտի Լուսաւորիներով, Դուրեան Պատրիարքով Ս. Մետրոպ եղաւ իր Աստղը և Գիրին արժէքով հմայուեցաւ և գործեց առաւելապէս։

Ասոնցմով ան եղաւ իր ցեղի հարազատ զաւակեր. անոր պէս զգաց այդ խէտական արժէքին անմահութիւնը և մեր ցեղի այդ հոգելէն սիւնին սեւհուած պահեց իր ակնարկը. ան ոչ միայն տեսաւ, զնահատեց այս իրականութիւնը, այլ եւ քաջալերեց զայն և գործեց անոր համար. վասն զի իր մէջ գոյ էին ցեղալյին յատկութեան ազնուագոյն գանձերը. անցած՝ հայ ցեղի ճոխ գանձարանէն անոր գանձերով օժտուած էր իր միտքը, իրով անգամ մը ևս կը ճշմարտուի թէ ցեղի մը զերազանց յատկութիւնները երեւան կոււզան անոր մեծ զաւակներու կարողութիւններով. ցեղալյին հանճարը որքան ալ իր լորութեամբը ի յայտ չգայ անոնց մէջ, սակայն գէթ անոնցմով կ'երաշխաւորէ իր խսկութիւնը և իր բնութեան գլխաւոր յատկութիւնները. անոնց

զինք կազմող յատկութիւններու շառային
մէկ կամ միւս ճառագայթին ծնունդն են:

Անտարակոյս բիուն ազը միշտ աւ չինչ
է բայց սիկով հունը կրնայ պլտորել անկէ
յառաջացած առուն. արեւու ճառագայթն
իսկ մաղուող փոշիին մէջ շամանթաղ կը
կազմէ, և Թորգոմ Սրբազան իր ցեղի հաւ-
րագատ շառաւիզն է նոյնիսկ իր սփոթոր-
կու կեանքովն ու ըներկակ յատկութիւն-
ներովն. յար և նման զինք ծնող ցեղին,
որուն ոսկիին ազօտացումի պատճառը պէսք
է փնտուել պարակական, յունական, հոռվ-
մէսական, մանաւոնդ արարական և թաթա-
րական քուրաններուն մէջ. սակայն յայ ոո-
կին պահած է իր փայլը ու հայր իր ամե-
նէն նեղ օրերուն խսկ քաղաքակրթութիւ-
նը ունեցած է իրեն յարացոյց: Ահա լոյսը
տեսնելու և անկէ քաշուելու այս զգայա-
րանքն է որ Վղած է զինք հոգեկան եւ
մտաւոր արժէքները գնահատելու. որդ' վ
կրցաւ ըլլալ սրբակրօն եկեղեցական, անըս-
պառ քարոզիչ, ինքնատիպ զրագէտ, մշա-
կոյթի և զպրոցի մարդ, բարեկամ և բարե-
բար զրագէտներու եւ ուսուցիչներու. սի-
րահար Հոյսին մինչև որ ինք այ ինկաւ լոյսի
խորանին դիմաց իր քարաբանին առջև:

Եւ այսօր, երբ նայինք այս պարա-
պին, զոր ան կը թողու Հայր, Եկեղեցայ
մէջ, մեր պատութիւնաւ ամենէն մոռթ
այս օրերուն, որքա՞ն տկար պիտի թուի
առանց մանրամասնութիւններու իշնելու՝
իր մէջ գնահատողը ներկայել ջանացոյ
այս մտածումը: Կազը, որ անակնկալ իր
մահով յանկարծ խոռուեցաւ, իր հոգեզվարքի
սնարին խմբուած միաբանակից եղբայրնե-
րուս հետ, այնքան խոր ցնցեց իմ ներքին
աշխարհս. ատիկա՞ն, իր մեծ գնահատողէն
կախում ունենալու վերջին անդրագարձ
գիտակցումն էր որ անջնջել պիտի մնայ:

Այսպէս, Թորգոմ Սրբքակպաս կըր-
ցաւ խորապէս ըմբռնել հայու էութեան որ-
նաշարը: ու իր կեանքը նուիրել այս կեն-
սական արժէքի պահպանման. ջանաց վառ
պահել հայու ջանը, որուն լոյսով պայծա-
ռացած միշտ՝ պիտի սիրուի մեր անցեալի
բոլոր անխոնջ ու բարի հոգիներուն հետո:

ՀՄԱՅԻՆԱԿ ԱԲԴ. ԻՆԹՈՅԵԱՆ

ԳՐԱԲԱՐԻՆ ՎԱՐՊԵՏԸ

Անուրանալի է որ Տ. Թորգոմ Ս. Պա-
տրիարք, Հայ գրականութեան բերած է իր
մէծ սատարը Աշխարհաբարով մը, որ, կը
խորիմ թէ՝ գերազանցապէս անուշ՝ և է՛ն
դիւթիչ լեզուն պիտի մնայ մասնաւորաբար
իր աշակերտներուն համար: Սրբազնին
հայերէնը պանծացացած են շատեր իր կեն-
դանութեանը, և պիտի պանծացնեն ասկէ
մանւանդ՝ երբ փորձեն զերբերել
իր գրագէտի և բանաստեղծի կրկնակ ար-
ժանիքները:

Անկախաբար այս բոլորէն, ես պիտի
ուզէի հիացումով անդրագառանալ Աշխար-
հաբարի այդ հոկային քով կանգնած Գրա-
բարքի մէծ զարպետին: Բառին իսկական ա-
ռումով՝ քաջահմուտ էր ան մեր նախնեաց
լեզուն, եւ նախանձախնդիր անոր ան-
հրաժեշտ վերակենցաղման: Այս իրողու-
թեան կինան վկայել առաւելքար իր ա-
շակերտները: Կը սքանչանար Աստուածա-
շունչի գրաբարին վրայ, ու ամէն անգամ
ու մեր առջև բանար աստուածային այդ
մատեանը՝ հոգեկան վայելքին հետ նաև
կ'ըմբռները՝ «Մատենից» լեզունց գեղեց-
կութիւնը: Նախնեաց մատենագրութեան
գասին՝ երբ կուգար կարգը Ոսկեգարեան
Հայ լեզուին՝ զիւթուած անոր ճշմարիտ
հրապոյրէն, կը խօսէր մեր սրմին շատ մօ-
տիկ գրթիէ այս բառուով: ԱՄիելի օրդի-
ներս, Հայ Ցեղին մեծաթեան ապացո՞յլը
կ'ուզէք՝ իշէք մինչև Ե. գար՝ և ին պիտի
գտնէք լեզուն մը այնքան շքեզ, մշակոյթ
մը այնքան վսեմ և բեղուն, որ առարկայ
և զած է նոյն իսկ օտարներու հիացումին:
Եղնիկ, կորին, նեղիչ, Փարպեցի և ու-
րիշներ, Աստուածաշունչէն յետոյ մեր լեզ-
ուուն ամենէն փայտուն յիշատակարանները
կը հանդիսանան: Խսկ Ոսկեգարեանի, Եփրե-
մի և այլոց սոկեգարեան թարգմանութիւն-
ներու մէջ ամփոփուած կը գտնենք Գրա-
բարքի ամենէն հարուստ գանձերը:

Իր ամենէն համեմի ժամանեներէն մին
էր Գրաբարի ընթերցումը, և շատ անգամ
իր աշակերտներէն մին կամ միւսը մասնա-
կից կ'ընէր այդ հաճոյքին: Իր մակնէն գեռ-